

# ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ

## ԲՐՈՐՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԱԳԻՏԱԿԱՆ

Կը հրատարակուի ամեա ամսոյ սկիզբը:  
 Բաժանորդագինն է կամիսի վճարելն՝ Տարեկան 8 Ֆր. —  
 4 յր.: — Վեցամսեայ 5 Ֆր. — 2 յր. 50 կոպ.:  
 Մէկ թիւ առանձին կը վճարուի 1 Ֆր. — 50 կոպ.:

Խմբագրութեան կենդրոնացարձ կ' Վիեննա, Միտ-  
 թարեան Միաբանութեան Մայր վանքը:  
 Ճամբու ծախքն խմբագրութեան վրայ է:  
 Ժանուարուանն առանձին սակարկութեամբ:

### ԲՈՎՆԵՆՆԱԿԱՆ

- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ**  
 ԱՆԱՄՈՐԵԱԿԱՆ — Հետազոտութիւնք նախնայ  
 դավորելնն վրայ: — Հայկական Նշանագրոյ  
 մասին:  
 ԳՐԱԿԱՆ — Պատմութիւն հայ քրագրութեան: —  
 Յովհան Եարթութեանն է: — Փրոֆ. Կերովտ  
 Պատկանն է:  
 ԱՆԱՍՏՆՈՂՎԱԿԱՆ — Պուստիք Արուեստ բանա-  
 ստեղծութեան.  
 ԹԻՔԱՅՈՒԹԻՒՆ — Մարիամ Թերեզայի Թրի-  
 ստի Հայոց սուսն արժուագրին:  
**ԱՐՈՒԵՍԱԳԻՏԱԿԱՆ**  
 ԱՐՈՒԵՍԱԳԻՏԱԿԱՆ — Մոմագործութիւն:  
**ԲՐՈՐՅԱԿԱՆ**  
 ԵՍՂ ՈՒ ԾԵՃՈՒՄ — Վերջն ժամանակներ վէպ մը:  
**ՍՏԵՆԻՍՈՎԷ**  
 ՆՐԱՄԱՌՈՐԷ — Տեսնուսկան — ՄԱՆՐԱՄԱՌՈՐԷ  
**ՔՈՂՈՔՈՎՈՆ ԵՅՈՒԹԻՒՆ** (Պատկ. Կարղոս Լու-  
 զովիկոս Արքեպիսք):

### ԱՐՄԱՌՄԱԿԱՆ

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԿՆՏԱՅՈՒԹԻՒՆ ԵՆՈՒՆԵՆՆԱԿԱՆ ԲՈՎՈՐԵՆՆԱԿԱՆ  
 ԽԱՄԿՈՐԵՆ ՄԱՏՆԱԳՐՈՒԹԻՒՆ  
 (Հ-բ-Վ-Ե-Բ-Կ-Ն)

15.

### Գ. ՀՆԱԳՈՅՆ ԲՈՎՈՐԱԿԱՆ

Սեպ ծանօթացած բնիկարանց մէջ Տարեկան ըստ բրա-  
 թեան եւ այլ երկրներ: Ա. Ս. Լուսարու մասնագործութիւն ընդար-  
 թեան բարեկեր բնիկարան: որ է Թրոնի շուք Չիֆի: — 1204 գրուած  
 է Տրամանա շինման արդարեաբ: Պարիսի անուան: Բայնի կը սե-  
 նարի քրտրքն սիգրու: մէն ու վերջը շրտան երկը յիշատարան-  
 ներն: (Տես Ստուան, էջ 337): Այլ այն բնիկարանն է: որ Բար-  
 սեմանց կ'ըստի յարարելն: Գրուեց (Աւստրի) ժամանակ: զոր եւ  
 քանի մը անգամ յիշատակն մը: (Տես առանձին 10.) — Բ. Ան-  
 մասնագործութիւն (թ. 101. Ա.) բնիկարան: նայնաք բարեկեր: Բայն  
 Բարեկեր, քրտն է Թրոնի շուք ԳՁԷ: — 1435, զոր քրտնից տարած  
 է: Բայնի մասագրն մէջ է նախնայի անցի մը Բ. բնիկարան: որ  
 տարբ զոր քրտն է Աւստրի անցրման Սեմանցի Տարեկ. ըս-  
 տիցն: — Երկու մասագրեր եւ ըստ բնիկարանի վայնուց քրտն:

Թիւն եւ յաբարարուեալ ստառ է սխալածոց: — (Ըստ Մարց քա-  
 յակի Էմիլիոնի: ապ. է Տիգրե, 1865, է մէջ 22 բնիկարան քրտանոց  
 մասնագործութիւն կայ Տարեկան կը բնիկարան, որ է Բարեկերն է  
 կարգին: բարեկեր գրեալ բարեկերայ լինի միայն է Թրոնի շուք:  
 — 1276, որ յիշատակուած եւս ունի: Այլ կ'ըստ այսմ սխալ-  
 արեւն):

Ուամբորեն մատենագրութեան վրայ ընդ-  
 Հանուր տեսութիւն ընելով, ըսած էք (9) թէ  
 շատ առտա են բնիկարան գրեալն, եւ քան զամե-  
 նայն ճիշտ գրականութեան Հարուստ է բնիկ-  
 կանութեան ճիշտ: Նայնպիսի քրոյ այս յամանա-  
 թեան պատճառն ինքեին յայտ է. որովհետեւ  
 ամեն տեղ եւ ամեն ժամանակ բազմաթիւ հետեւ-  
 ոյնք կ'ունենան այն արուեստը եւ գիտութիւնը,  
 որ աւելի օգտակար՝ նա թէ կարեւոր են ժողովրդ-  
 դեան: Եւ քիչ կայ այնչափ կարեւոր՝ որչափ այն  
 արուեստն ու գիտութիւնն, որ առողջութիւնը  
 զարմանելու եւ յաշարանելու կը ծառայէ, կենսին  
 ու առողջութիւնն ըլլալով մեծազոյնն երկրորդ  
 բարեկար: Այս բնական հետեւութիւնն է՝ կենաց  
 եւ առողջութեան պահպանութեան ծառայող քրոյ  
 բարեկարութիւնն: — Իսկ ասանց առական բարբառով  
 յօրինուելուն պատճառն եւս զիրար կ'ինոցան,  
 եթէ միտ դուռն որ անոց հեղինակն (Թարգմա-  
 նիչք, Հաւաքողք, Համառօտողք, մեկնիչք,) բնա-  
 կանապէս արուեստին տեղեակը կամ բնիկը՝ ան-  
 տի եւ սովորաբար յայնարհական դասն մարդիկ  
 ըլլալու էին: Արդ՝ զիտեղք թէ է միջն գարս,  
 մանաւանդ յետ ժ.Բ. քարոյ, աշխարհական չէր  
 այնչափ ծանօթ զբարբար լինուն, զոր թէեւ Հաւ-  
 կեային՝ չէին կարող զիրար եւ ըստ օրինի գրել:  
 Բայն աստի՝ նոյն հեղինակը (խմբագիրը) զխաւս-  
 րաբար աշխարհականաց Համար կը գրէին, այս  
 ինքն՝ այնպիսեաց Համար, որ կամ գործականապէս  
 բնիկարան արուեստին կը զբաղէին եւ կամ հետա-  
 մուտ էին տեսականապէս ուսանելու. ուստի թէեւ  
 հեղինակը զբարբարագէտ ըլլային, սակայն էին  
 անոց յաւ Հասկըցած լեզուաւ գրել:

Բնիկարանութեան վրայ մինչև ցոյց Հասած  
 այս առական քրտանց մէջէն՝ առայնիսկ Հատա-  
 ծիւս չի բնիկարան անուանը երկու առանձին հեռա-  
 գիրքն եւեթն, զոր է վեր առդր է մէջ բարեկեր:  
 Վասն զի մեզ ծանօթ գրութիւններէն ըստ մեր  
 տեսութեան՝ այն երկուքն միայն կը վերաբերին  
 այս ժամանակի միջոցին: — Բայն անոց հետադը-